

**ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱՇՇՏՈՒԹԻՒՆԸ
(ՀԱԴԱՐԱՆՈՒՐ ՑԽՍՈՒԹԻՒՆ ՄԲ)**

Հայ եկեղեցական երաժշտութեան ծագումի և անոր յարակից նշանապրերու ըրովոյթի մասին ցարք չենք ունեցած փաստացի երկասիրութիւն մը, կամ գէթ՝ բարձրար ֆանօտութիւն, նշդող՝ անոնց հեղինակն ու թուականը, կազմութիւնն ու դրույթը կամ անցուցած չըջանները, Մինչդու զ անոնք մարմառուրորդ շարականի բանակուստութեանց հեղինակները, գրիմէ ամբողջութեամբ, նշդուած են պատմութեան կողմէ և:

Հայ եկեղեցական երաժշտութիւնը տարակոյս չկայ թէ Ս. Սահակ և Մեսրոպապի օրերէն կը սկսի. քանի որ անոնք եղած են ստեղծիչները մեր ազգային գրականութեան, հիմնադիրները մեր եկեղեցական որէնսդրութեան, երգիչները քրիստոնէական մեր զոյս հաւատքին, ի մի բան չանակիրները մեր իմացական խոյանքին, Անոնցմէ առաջ, անտարակոյս, հայ ցեղն ունէր իր երաժշտութիւնը, յաճախ քեզայեղուած Գողթան մրգիչներով, բայց թէ՝ հեթանոսական շըջանին այդ միւսնոյն երաժշտութիւնն էր որ կը տիրէր նաև մեռնեաններէն ներս. փաստաբաններու համար Արքացգլուխներու կամ Անակիտներու Արեւութական շքեղութիւնը, եթէ ոչ՝ առաւել կամ Ֆուռաղ Նուբրականութիւն մը մարտնացնոց երաժշտութիւն մը գոյութիւն ունէր այդ շըջաններուն. Դժբախտաբարու պատմութիւնը կը բռէ այդ մասին։

Միսիբարական կրնակն ինձարել արդիօք այն պարագան, թէ յոյներն ու լուսիններն ալ կ'անցիւատան իրենց նախաքրիստոնէական շըջանի երաժշտութեան սրբազն կողմը, տրուած ըլլարկ որ չատինները յոյներէն պատճ են չորս բառն ձայներու (անհենուկ) գրութիւնը Ս. Ամբորուսի գրով Գ. գարու կիսուն և առաջըստացած անոնց վրաց գորս կողմը եւս (plagal). Մեծն Դրիգոր պապի օրով Ն. գարու կիսուն և կազմած են այսպարուն իրենց աւթը ձայները Եղյներն ար իրենց կարգին, փիանիկներէն առաջ գալաքարերու գործարակութիւնը մը գոյութիւն ունէր այդ շըջաններուն. Դժբախտաբարու պատմութիւնը կը բռէ այդ մասին։

Քեռորդի, կազմած են նախապէս իրենց չորս բառն ձայները՝ նախաքրիստոնէական շըջանն և ապա ամբողջացոսած ութի. բայց երկու այդ ցեղերն ալ չունին փաստացի տեղեկութիւն իրենց նախկին երաժշտութիւնն ակաբագրի, կամ ո՞ր աստիճան ազգումի մասին՝ քրիստոնէական շրջանի իրադացութեան վրայ։

Լուս ոմանց տասը հաջուռուած, մեր ութը ձայն եղանակները մերայինք կը կիմնեն աւթը ձայն փամ կանոն Սաղմոսնեւ գրաց. նոյն թիւք ցոյց կու տան նաև յոյներն ու բատինները, ձետեւաբար, քրոջ կը տնանենք հնագոյն երեք քրիստոնեայ ցեղերուն աւթը թիւին վրայ համաձարնութիւնը, իրնանք ճնթագրել թէ մերայինք ալ ընդօրինակած ըլլան յոնական գրութիւնը, իրեն հնագոյնը. ըստ որում, մեր գրականութեան հիմնադիրները Պուստականի մէջ առացան իրենց մտաւորական և գեղարուեատական պաշարը և փոխադրեցին Հայաստան, ինչ բան որ իւ պակսէր իրենց Ասորեստան ևս ունեցաւ իր մշակութային ազգեցութիւնը մեր վըրայ, բայց ոչ Յաւնաստանի չափ. Քեզարուեատական և կմաստանիրական շըջանն էր զոր կ'ապրէք Յունաստան այդ գրաբառուն և երաժշտութիւնն այնքան զարգի էր ինը՝ որ կորպարտակներ և արէնքներն իսկ երգով կը ձանացուէին մտավորական վկայ՝ այն պարագան որ միւսնոյն անոնց նով մկրտեցին գրէնքներն ալ, անուանելու ըով զանոնք նօմու. ինչպէս որ երաժշտաւութիւնը նամակ կ'արտապարէն նօմաներով, ձայնանիշ։

ԺԲ. գարու ակիզրները մեր մէջ ալ մօւս գտած են տեսակ մը խազեր, ձայնանիշեր, ճարոնեցիք Խաչառուր պարզուապես ձեռամբ և ցայսոր կը տեսնենք զանոնք մեր Նարականներու մէջ զանազան ձեւերով, խմբովին կամ անշատօքէն տեղաւորուած բաւերու վրայ, Բայց, զըմաքախտաբա՞ր ըսենք թէ բարերախտաբար, շենք գիտեր անոնց նշանակութիւնը, գուստ է եթէ կարենայինք բաւծել անոնց գրաբառ նիքը, գրուարանայինք անոնց կիրարկուաթիւն մէջ, անյանք ալ յարմար գտնելով յառաջաւ շեմակ դարերու պահանջքին։ Եւ մեր գրա ոը կը նկատենք գանոնք. առանց նկատք ունենալուն թէ բատիններն ու շըջանին այ-

ունին անոնցմէ՝ ձեւերու չնչին տարրերու թհամք և կ'ընդունին թէ անյիշտառակ ժամանակներու ծնունդ են անոնք որ կ'երթան յանդիլ մինչեւ բարունական նշանագիրներու դարը օրուն երեք հասած ըլլան ներհուն բանասէրներն անդամ իրենց պրատումներուն ընթացքին։ Եւ այս իրենց խոսովանութիւնն է։ Այդ նշանագիրներու աղդեցութիւնը մասամբ կրած Գարդուսան (Chartreux) կոսնաւորներուն երգը որ փոքր ինչ կը տարրերի ներկայի լատին երգերէն, չէ կրցած բաւարարութիւնն տալ արդի հմուտ բանասէրներէն և երաժշտական պատմութեան կեզինակաւոր դէմքերէն Ա. Լավիննեագի հետաքրքրութեան և իր հարցումներուն հազի թէ կը կը կըտուր պատասխաններ տրուած են առնոնցմէ մի քանիներու նշանակութեան մասին։ Մեր մէջ ալ, ժամանակին, Կոմիտաս վարդապետ ի զուր վասնեց իր ջանքերը, դասաւորեց իր պրատումներուն արդիւնքը եղող զանազան մատնենադարաններէ հաւաքած բատական իմաստները և սակայն, այսաւու Եւ անոնք կմօմ կը գանուին Հայաստանի Պետական Թանգարանը զորս ես դրկած եմ, Ո. Թէրէմէզշահնի օրով, 1934ին։ Ուրեմն, այդ նշանագիրները կը մանա զալսնիք և հեռու են ընորոշել որ Է է եղանակ։ Աւելցնենք նաեւ թէ մեր ութը ձայները՝ ութը տարրեր եղանակներ են իրենց էութեան մէջ և կը տարրերին լատինականէն՝ հիմնապէս, նկարագրի տեսակէտով։ Խոկ յունականէն՝ առաւելտապէս յօրինուածքի և արտայայտութեան ձեւի տեսակէտով։

Այս մասին օտար բանասէրներ ոմանք կը պնդեն թէ յունական երաժշտութիւնը չէ այս աղքիւրը որմէ քաղած են Ա. Սահակ և Մեսրոպ հայ եկեղեցւոյ ութը ձայները, և ոմանք ալ կ'ըսնի թէ հայերը, Ասիոյ մէջ տեղաւորուած ամենակին աղքերէն մին ըլլալով Քաղէցացւոց։ Սուրբստաննցւոց և մանաւանդ Լիդէցացւոց հետ մշակած սերայարերութեան թերմամբ, իսուած են երարեն նոյն լեզուները և երգանք միեւնոյն նուագներով։ և ապացոյց մ'ալ կը մատնանին թէ հայ երաժշտութեան Դ՞օ. ձայնը ճիշտ նմանն է Լիդէցացւոց կին նուագնին։ Արդ, երբ օտար բանասէրներ այդքան վաստակուն կ'արտայայտուին մէկ եւ

շանակի նկատմամբ, կը նշանակէ թէ մեր նախագրիստոնէական երգերու կորիկները կերան գտնեւով տակաւին մեր միւս ձայններու մէջ այ ։ խնդիր է թէ՝ ո՞ր աստիճան հարագատարէն ցոյց տրուած են միւսներն ալ։

Մեր ութը ձայնները առաջին անգամ լոյս լնծանցոյ և Եւրոպայի ծանօթացնողը եղած է Շույտոյէր, հոչակաւոր արեւելաւ գէտը, երկրորդը կու զայ Վիլլոր, նոյն քան անուանի գիտնական որ արեւելեան գեղարուեատը խորապէս ուսումնասիրած և առաջնոյն տեսութեանց համամիտ և սաւկայն ինքն ալ իր կողմէ տարրեր ձեւով կը ներկայացնէ մեր ութը ձայնները։ Ասոնց երկուքին ալ նմոյշները ունինաւով ի ձեռին կը տեսնենք թէ կիմական տարրերուն թիւն մը կը տիրէ անոնց միջեւ։

Ծայոյտէրի գրութեան մէջ չենք տեսներ երգեք հայկական դրոշմի նշոյլն խոկ. րաց ի Ա.Զ. և Դ.Զ.է որոնք շատ հեռուներէ կը յշեցնեն այդ եղանակները. իր նիրկայացուցած ութը ձայններն ալ իմաստ տափակ և միօրինակ ձայնագութիւններ են զորս բաժնած է երկու մասերու բուն ձայններ և կողմէ ձայններ վերեւ լիշուած պապերու զրութեան պէս։ Վիլլորոյի ցոյց տուածն ալ այդ միեւնոյն բաժնուումներն ունի, րայց արեւելեան երգերու յատուկ եղող գեղգեղանքի նօթերը (ornement) կը պահէ և մի քանի ձայններու մէջ ալ մերձաւորութիւն մը ցոյց կու տայ արդի գործածական ութը ձայններու հետ։ Առաջինը ցոյց չի տար իր զննութեանց արդիւրքի արգիւրը. Խոկ երկրորդը կը յայտնէ թէ Գայէրէի եկեղեցւոյ առաջին երգիւրքն է որմէ քաղած է իր ծանօթութիւնները։ Թէ այս երկուքին և թէ ուսուցչապետ մեւթերմանի թարգմանութեանց մէջ երեւցած ծանօթութիւններն ու ցուցմունքները զուրկ են որեւէ տրժէքէ. Նախ որ անոնք կը հիմնուին զանազան տպէս երգիշներու յերիւրածոյ տուեալներուն վրայ և երկրորդ յիշեալ բանասէրները կը կարծեն դասել հայ երաժշտութիւնը արեւմտեան ելեւէջներու զրութեան վրայէ և առ այս, կազմած են իրաքանչիւր ձայնաստիճանի վրայ տանածին ութեաները (gammæ), րայց, յիտոյ վերահասու ըլլալով որ հայ երգերը այդ զրութեան չեն համապատասաւ

իսաներ, յանգան են այն համոզման թէ՝ անոնք ունին իրենց ինքնուրոյն նկարագիրն ու կառուցուած քբ:

Ուրիշն, անոնք թիւր ըմբռնումները ջրելու և հայ եկեղեցական եղանակները անոնց ծանօթացնելու համար, ինչ որ ըրաց էր հոգելոյս Օրմանեան Սրբազն Հայ Եկեղեցն իր բոլոր մասնաբանութեամբ ծանօթացնելով քաղաքակիրթ աշխարհին, նոյնը պէտք էր ընէին մեր հերկաւալոր երաժշտաները, ծանօթացնելով հայ եկեղեցաւութիւնն ալ ստանիներու՝ իր բոլոր մանրամասնութեամբ Կոմիտսոս վրագաւապես Եւրոպայի ներկայացուց հայ ժողովրդական երգեր միայն և ոչ թէ՝ հայ եկեղեցւոյ երաժշտական գրութիւնը: Եւ եթէ մերկացնենք այդ երգերը իրենց եւրոպական տարագէն՝ օտար երաժշտաներ հետաքրքրութական ոչ մի բան պիտի գտնեն հնու: Մինչդեռ, եթէ բաւարար ծանօթութիւններ տրուած ըլլային թտար բանաօէքներու՝ մեր հեկեղեցական երաժշտութեան նկարագրի և կառուցուած քի մասին, անոնց ընդդրած սահմանի մէջ կատարած պրաբունքներէն և ուսումնասիրութենէն առաւելապէս մինք պիտի ըլլայինք օգտուողը, և ապահովաբար, անոնց աշխատութեան չնորհիւ գուրս գար մեր նախկին ժողովրդական երաժշտութիւնն ալ:

Արդ, երբ կը տեսնենք օտար բանասէքներու յայտնած հակասական, զիրար ջրող գաղաքարները մեր եղանակներու մասին, իրաւամբ կրնանք պնդել թէ անոնք մերն են իսկապէս, արգիւնք՝ մեր սրբազն նախնաց աղքանչամ աշխատաւորթեան թեանց: ինչպէս որ աներկայօրէն կ'ընդունինք թէ մերն է՝ մեր այլուրէնը: Եւ որովհետեւ, արեւելեան զանազան ազգերու համար ծառէն շփան մէջ զանուած, անոնց աղքանութեան ներկարուած շրջաններ ունինք պատմութեան մէջ, շտ ըշնականորէն անոնց թողած հետքերը պիտի կը ընք ինչպէս մեր բարուց և սովորութեանց, նոյնպէս նաև մեր երաժշտութեան մէջ: Եւ սակայն, այսոր պէտք կը տեսնենք թօթափելու այդ հետքերը մասնաւորապէս մեր երաժշտութեան մէջէն: նկատի առնելով ժողովուրդի ճաշակը և արուեստի պահանջումները, առանց խախուելու, անշուշտ, անոր դրոշմն ու հիմնական դրութիւնը

Ներկայիս, մեր ութը ձայն եղանակներու գանձարանը եղող էցմածնի ձայն նազրեալ Շարականը (1874) ունինք իրը առաջնորդ, վաւերացուած՝ Ամենայն ձայնոց Հայրապետութենէ. երկրորդ մ'ալ աւելցած է անօր զրայ՝ Տնտեսեան անունով (1934) և անվաւեր: Երկու քին աէ զրութիւնները իրարմէ տարրեր են ոչ միայն եղանակաւորման ձեւերու, այլ և բնոյթի և կ'ըսոյթի տեսակէտով. իսկ ձեռազիրներու տարրերութիւնները ամէն չափ ու սահման կը գլւն, կ'անցնին. մէկ խօսքով եթէ ըստն թէ մեր Շարականի հրգերը կը գտնուին լարիքինթոսային զինակի մէջ՝ չափազանց չենք ըլլար: Անոնց ներկայացնելը ձեւերէն մի քանի օրինակ ներկայացնելը աւելի համարիչ պիտի ըլլար. այսպէս, երբ երդիչները կ'երգեն Հօր Աստուծոյ ուղղեալ կտորի մը մէջ «Դարձո և զմեզ ի մեղաց որդուոյ...» գո չարչարանօք, անգիտակցար Հայր Աստուծոց խաչած կ'ըլլան: Խոյնպէս երբ կ'երգեն և Հոգի... Աստուծոյ ողորմեան: կը թելագրեն կամ կ'աղերսեն Հոգուոյն որ ողորմի Աստուծոյ: Խոյնպէս օթրնեալ... ես Տէր Աստուծօւ Խոյնպէս օթրնեալ ի ձայն ցնծութեան զԱստրւած... գո Միոն, այս զերջին երկու բառերը բացայայտիչը ըրած կ'ըլլան Աստուծոյ և անոր իմաստը բոլորովին կը յեղաշրջն, և տակաւին որքան մեծ թիւ մը կը կազմեն ոներու խրթնութիւնները և ծամծմառ գրկնութիւնները որոնք ունկընազիրները ճանձրացնելէն և հայ երաժշտութեան հմայքը նախացնելէ զատ որ և է բարի չեն թառայեր:

Ուստի, ներկայի անյետաձեկելի պահանջն է առել ու մաքրել մեր եղանակները անիմաստ ոներէ, օտարութիւն շեշտերէ: և մանւանդր պատահնեցնեն մեր երգերը բառերու իմաստին. ձեռք բերելու համար կատարեալ հայկական երգեցողութիւն մը: Եւ այս, կարելի պիտի ըլլայ, գործի լծերով այն տեխնի անձերը որոնք տեղեակ են թէ՝ արեւելեան և թէ՝ արեւմտեան երաժշտութեանց և մանւանդր հայերէն լեզուի: Թօյներ և բառիները վազուց զատացած ըլլալով կարեւութիւնը բարեկարգ երաժշտութեան, ամէն ջանք չխնացելով՝ գետեած են իրենց երգերը նատատուն հիմնի վրայ և պարտադրութ բոլոր եկեղեցն

ցիներու մէջ միօրինակ երգեցողութիւնը, ձայնազբեալ, և մենք ու, որ կրնանք, ամենայն իրաւամբ, պարծի մեր ազգային ձայնազրութեամբ, զիւտը տաղանդաւոր երաժշգի Համբարձում կիմոնհանի (1768-1839), պիտի կարենանք արժանավայիլ կերպով ներկայացնել մեր երգերը անոր միջոցաւ և զնել մեր երաժշտութիւնը հաստատ գետանի վրայ: Մինչ այդ, պէտք է զազրին ներկայի մեր եղանակներու թարգմանութիւնը եւրպական ձայնազրութեան՝ մեր, ամաթէօր կամ ոչ, միւզի սիէններու կողմէ: ինչ որ ծանուցուցաւ

մի քանի ամիս առաջ Պոլսիցի օրիորդի մը կողմէ կիրկիոյ Վեհ: Կաթողիկոսին ուղարկուած մի քանի կտոր եկեղեցական եղանակներու առիթով՝ պէտք է զազրին առ միակ պատճառաւ որ անսնք իրենց առ զաւաղեալ ձեւերով՝ հաստատուն կռուան մը պիտի նկատուին օտար քանասէրներու կողմէ: ուստի և առարկայ զառնան առ նոնց հետպատութեանց և մզուին թիւր համոզութերու Այս, այդքան մը զնուութիւն պէտք է ընել մեր քմահանոյքէն ի սէր մեր ազգային արժանապատըռութեան:

Ն. Յ. ԽԻՒՑԱՎԵՐՏԵՂԱՆ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա.Զ.Գ.Ա.Ց.Ի.Ն ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ Ի

16 ՅՈՒՆԻՍԻ 1945 թ. և Ա. Է. Ջ.Մ.Ա.Ը.Դ.Ի.

Պրոֆ. Արարատ Ղարիբեանը կարգաց այն ուղերձի տեկստը, որը պիտի յլուէր Սովետական Միութեան ժողովութիւնների հանձնարեց Առաջնորդ Մեծ ԱՏԱԼԻՒՆԻՆ, Ազգա- յին-Եկեղեցական ժողովի փակման առթիւ: Այս ուղերձի վերջնական խմբազրութիւնը կատարել էին երկու Վեհ: Հայրապետները:

ՍՈՒՄ Ժողովրդական Կոմիսարների Սովետի նախագահ
ԽՈՍՔԻ ՎԻՍՏԻՐԻՌՈՒՎԱԿԻԶ ԱՏԱԼԻՒՆԻՆ

Ա Հայաստանեայց Եկեղեցու Համազգային Ժողովի պատգամաւորներս աւարտելով մեր աշխատանքները, հանոյքն ու պատիւն սւնինք յայտնելու Զեզ մեր սրազրին երախտազիտութիւնը: Սովետական Միութեան մեզ արուած դիրութիւններով մենք հը- նարաւորութիւն ունեցանք կատարեալ համերաշխութեամբ և միաձայնութեամբ ընտրե- լու Ամենայն Հայոց Պատրիարք-Կաթողիկոս Գէլի՛՛ Արքեպիսկոպոս ԶէՕՐէ՛՛ Բնի՛՛ Անի:

Ա Հայրապետիան զագացուածքով և զիտակցութեամբ մեր անկենծ ուրախու- թիւնն ենք յայտնում տեսնելով մեր հայրենիքի կուլտուրական և տնտեսական վերել- քը, որ վեր է բոյօր անկարութիւններից:

Ա Զնայելով վերջին տարիների ահաւոր պատերազմին, որ բնականաբար երկրի ուժերը պիտի լարէր պատերազմական պահանջներին գոհացում տալու համար, տես- նում ենք, որ Հայաստանն ընթացել է ու ընթանում է յարանում զարգացման ճանա- պարհներով:

Ա Մենք տեսնում ենք Հայաստանում արտադրական, զիտական, կուլտուրական, գեղարվեստական և այլ հաստատութիւններ ու հիմնարկներ, մենք տեսնում ենք եր-